

բորդ տանիլ : Այս կառքերս՝ որոնց ծանրութիւնը երկու երեք տակառաշափ կը կշռէ , կ'ըսէ ժողովքը , ամենախն ձամբորդութեան համար վտանգ մը չեն ցուցըներ , ու ամենայն երագութեամբ և առանց դժուարութեան զառ'ի վեր տեղուանք կ'ելլեն . միով բանիւ ձիու կառքերէն աւելի լաւ են աս տեսակ կառքերը , ու նաև ձամբաները գէցընելու տեղ կը լաւցընեն :

Այս ձեպընթացներէն մէկն ալ՝ որուն պատկերը կուտանքք , Ըըրջն հընարածն է , ու չէնքը շատ պարզ ու հանձարաւոր է միանգամայն շատ կատարեալ . Այս կառքս կը գործածուի Լոնտրայի ու Պիրմինսկէմի ձամբուն վրայ , ու ներսը և դուրսը յիսուն ձամբ բորդ կրնայ տանիլ , մեքենան բոլորովին ներմն է և երեսուն ձիու ուժ ունի , ու ամենախն ծուխ չհաներ . ամբողջ կառքին ու մեքենային ծանրութիւնը մէկտեղ առած՝ 3500 քիլոկրամէն աւելի չէ . անիւները շատ լայն են , ու խալկինը չճաթելու համար ապահովութեն կափարիչներ զրուած են . կառքը զսպանակներու վրայ հանգչած է , անանկ որ ձամբորդները ամենախն չեն ցնցուիր : Այս թէպէտ կ'ըսեն որ վառարանն ու խալկինը զեռ կատարելութիւններու կարօտ են , ՚ի վերայ այսր ամենայնի շատ հետաքրքրական կառքերէն մէկն է , ոչ եթէ միայն իրեն ձեռյն պատճառաւ , հապա մանաւանդ որ այս կառքին չէնքովը յաջողութեամբ լուծուեցաւ այն խնդիրը՝ թէ ՚ լարելի է արդեօք շոգիին զօրութիւնը հասարակ ձամբաներու վրայ եղած երթեկութեանը յարմարցընել , :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՍԿԶԲՈՒՆՔ ԲՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ

Նախագիտելիք .

ԲՆԱԼՈՒԾՈՒԹԻՒՆԸ մարդուս էն ընտանի ուսմունքը պէտք էր ըլլալ , որովհետեւ առողջութեան ատեննիս անով կը մնանինք , և հիւանդութեան ատեննիս ալ անով կը գարմանուինք . և յիրաւի մեր խոհակերոյններն ու գիւնետուններն և նոյն իսկ մեր բնակարանները , ու ինքնին մարդուս մարմինը ուրիշ բան չեն , բայց եթէ բնալուծական գործատուն մը , ուր որ շատ տեսակ նիւթեր կը լուծուին ու կը բաղադրուին , ու մեր մննդեան առիթ կ'ըլլան . իսկ երբոր ասոնց մէջ գտնուին նաև անանկ նիւթեր որ մեզ վնասակար ըլլալով՝ կազմուածքնիս վտանգեն , դարձեալ նոյն բնալուծութիւնը իրեն այլ և այլ նիւթերովն՝ առջիններուն զօրութիւնը ու վնասը կրնայ եղծանել , ու մեր առջի առողջութիւնը մեզի պարզեել :

Այսպէս բնալուծութիւնը ամենակարեոր ըլլալովը հանդերձ , և ամէն պիտոյքներնուս մէջ հարկաւոր , այսու ամենայնիւ շատ գիտութիւններէ աւելի անծանօթ մնացած է . անոր համար հետաքրքրութեան հետ մէկտեղ զարմանք ու վախ մը կը պատճառեն մեզ բնալուծական փորձերը , և անանկ մը կ'երեւնայ թէ իր ամէն վարդապէտութիւններն ու երեսոյթները խորհրդական քողով մը ծածկուած է : Այս կարծեացս պատճառը մէյմը քիչ տեղեկութիւն ունենալն , մէյմըն ալ բնալուծութեան նոր կերպով մը մեր զգայարակները շարժելն է . որովհետեւ ինքը կը ցուցընէ մեզ նոր աշխարհք մը էակաց , որ մենք չէինք տեսներ ու չէինք գիտեր , և միանգամայն կը սորվեցընէ մեզ թէ աս չճանցած նիւթերնիս որափ զօրութիւններ ունին , ու ողբան շուտ

Ե իրենց ազգեցութիւնները : Արնաս հաւաալ, սիրելի ընթերցող, որ աս գըրուածքս կարդալու ատեն՝ դիմացդ ունեցած վառարանիդ մէջ ու խուցիդ քարուկիր պատերուն մէջ գտնուի ան մահաբերնիւթը՝ որով շատ խեղձեր խըլդուած ու մեռած են . այդ փայտէ գրասեղանդ ունենայ ան պայծառ լցու՝ գիշերները կեսօրուան պէս լուսաւորելու . այն օդն որ կը չնչես՝ նոյն նիւթերէն բաղկացած ըլլայ ինչ որ ժանտաջուրը, որուն մէկ կաթին ալ բաւական է զմարդ դառն տանջանքներով մեռցնելու : Արնաս կարծել որ քու ոսկորներուդ մէջ գտնուի այդ փոսփոր ըսուած նիւթը՝ որ քիչ մը շփմամք կը բռնկի, կամ թէ մարմնոյդ ջղերուն մէջ գտուի ան ամենանուրբ հեղանիւթը՝ որուն մտքի արագութեամք ընթացքովը՝ հիմա Եւրոպայի մէջ հրաշքներ կը գործուին . անանկ որ Պօլսէն՝ Փարիզ, Լ ոնտրա, Փեթրպուրկ, Լ եննա, Լ ենետիկ եղած բարեկամներուդ հետ կրնաս անանկ խօսիլ ու լսել, ինչպէս թէ սենեկիդ մէջը դիմաց դիմաց նստած ըլլայիք : Վրդ ոչ ապաքէն դիւթութեան պէս բաներէն ասոնք . ուրեմն ինչ զարմանք որ հին ատեն բնալցները կամ թէ ըսենք քիմիագէտները դիւթի տեղ կը դրուէին, կամ թէ իրենք զիրենք անանկ կը կըլլեցնէին միամիտ ժողովրեան :

Վհա ասով կը պարզի նաև մեր աս փոքրիկ գրուածքին վախճանը, այսինքն համառօտ կերպով ու դիւրին ոճով մը ցուցընենք բնալրուծական սկզբունքներն, ու անոնց օդտակարութիւնները այլև այլ վիճակի անձանց նայելով . առաջուց կարծ տեղեկութիւն մը տալով բնալրուծական ուսման անուանցը ու անոր պատմութեանը վրայօք . իսկ օդտակարութիւններն ու զուարձութիւններն ինքն իրեն պիտի տեսնենք յետագայ յօդուածներով :

Վնալրուծութեան հին ատենը ալչիդա կ'ըսէին, Եւրոպացիք ալ հիմա դիմա կամ դիմա կ'ըսեն : Սէ թէ միայն զգիտիք մէջ աս զիտութիւններն ու խուցիդ քարուկիր պիտութիւնն ու առաջարձութիւնն իմաստավական քարը գտնելու համար :

ատեն սկսեր է, հապանակ յայտնի ալչէ թէ դիմա բառը ուսկից առաջ կու զայ : Ոմանք անհիմն կարծիքով ըսին թէ յունաց քիմիական ելած է, որ չուցէ կը նշանակի, որովհետեւ քիմիային գլխաւոր մէկ բանն ալ մետաղները հալցընելն է . նոյնպէս ոմանք ալ անտեղի մտածութեամք ըսին թէ դիմա բառէն է որ հիւթ, հոյն կը նշանակի, իբրու թէ ծառերու ու խոտերու հոյզէն գեղեր պատրաստեն ալ քիմիային կը վերաբերին : Ոմանք ալ ինչուան Քամ նահապետին ստարին՝ որ Խոյի որդին էր, և Խոյիպտոսէն եկած սեպեցին որ Երկիր Քամայ կ'ըսուի : Բայց ամենէն ծիծաղականը Օսկիմոս աղեքսանդրացին ըսածն է Քրիստոսի չորրորդ գարուն մէջ . Վրաշները, կ'ըսէ, ոգիները մարդկանց հետ կը կենցազավարէին, և ընութեան գաղտնիքը անոնց կը յայտնէին . և ան զիրքն որուն մէջ որ մարդիկ իրենց յայտնուածները կը զրէին Քեմա կ'ըսուէր, քիմիան ալ անկէց առաջ եկած է :

Վնալրուծութիւնը ուրիշ շատ անուններ ալ ունեցաւ, ինչպէս ալքիմիա, ոսկէգործութիւն, արծաթագործութիւն, հրարուեստութիւն, ուսումն հերմէսական, արուեստ գաղտնեաց, և այն : Վլքիմիա արագերէն գերադոյն կամ Երիային կը նշանակի, ինչու որ կ'ուզէին ատով ամէն մետաղ ոսկի դարձնել, և ամէն ցաւոց ընդհանուր գեղ մը գտնել . առջինին անուն տալով գար իմաստակիրական, և Երկրորդին օշարակ հենդանութեան : Վս բանիս համար Երկայն ատեն շատ մարդիկ աշխատեցան ու ինչուան 6000 տեսակ զրուածներ ելան, մէկմէկէ աւելի խրթին ոճերով, որպէս զի հասարակ ժողովուրդը չհասկընայ . բայց բուլը աշխատանքնին փուծը ելաւ . միայն աս շահն եղաւ որ շատ մետաղաց յատկութիւններն իմացուեցան :

Հերմէսական ըսուելուն պատճառը Հերմէս եզիպտացի տրիսմեգիստոսին կամ եռամեծին համար է, որ կարծուի թէ աս ալ շատ աշխատած ըլլայ իմաստավական քարը գտնելու համար :

Խակ ուրիշ անուններուն նշանակութիւնը յայտնի է :

Խակ մենք հայերէն Բնալուծութիւն բառը սեպհականնեցինք աս գիտութեա ձշմարտին, մէյմը որ ինչպէս բնաբանութիւնը ըսինք ան գիտութեան՝ որ մարմնոց արտաքին վերաբերութեանց վրայ կը խօսի, նոյնպէս ալ աս ուսմունքը մարմնոց ներքին բաղադրութեանցը և յատկութեանցը վրայ խօսելուն՝ բնալուծութիւն անուաննելը յարմար տեսնուեցաւ. երկրորդ հիմակուանքիմիային Ճիշդ վախճանին ալ նայելով աս անունս լաւ կը յարմարի. վասն զի ատեն մը քիմիա ըսելով կ'իմանային նոր մարմիններ բաղադրելու արուեստը. խակ հիմա ընդհակառակն քիմիային վախճանը նոր մարմիններ բաղադրելու, հապա գրտնուած մարմնոց բաղադրութիւնը իմանալ՝ որ զանոնք լուծելով կ'ըլլայ. և հետեւապէս նախնական տարեքը իմանալէն ետեւ զանոնք իրենց չափովը մէկմէկու խառնելու նոյն կամ նման մարմին բաղադրել։

Դնալուծութեան գործնական մասը հին ատենէն 'ի վեր ծանօթ էր. վասն զի ասոր կը վերաբերին մետաղները հանեն ու զտելը ու այլեայլ բաներու գործածելը : Արդ ծննդոց գրքին մէջ Ծառվելայ համար կը պատմուի՝ թէ եր կը թէ ու պիտի գործուածքներ շնելու կողմանէ շատ վարպետ. էր : 'Իմանապէս եգիպտացւոց մէջ զմուսելու սովորութենէն, և սրբագրերու գոյներուն բաղադրութենէն, ներկարարութեան ու ապակէգործութեան արհեստներուն գտնուելէն կ'իմացուի՝ թէ հիները բնալուծութեան սկզբունքներու ալ գործնական տեղեկութիւն ունէին. բայց գեղագործութեան վրայօք և ոչ յունաց բժշկական զբքերու մէջ յիշատակութիւն կայ որ բնալուծութեամբ գեղեր շնուռած ըլլան. աս բանիս առջիններն արաբացիք եղան, որ շատ տեսակ բնալուծական բաղադրութիւններ գտան գեղօրէից մէջ, մանաւանդ աս բժիշկները Ուազէզ, Ալպուքազիզ, Ա՛զիւէ և Շեպէր. և ասոնց ատենը բնալուծու-

թիւնը ուսման կարդ անցաւ : — Բայց քիչ ատենէն աւելորդ նախապաշար մունքներով լեցուեցաւ, ու է դարէն ինչուան մէջ դար խենթուխելառ բաներու գործածուեցաւ, ու աս ատենը ըսուեցաւ աչիմա : Բայց աս քիմիագործաց հալոցներէն երեւան ելան ալքուլը, եթերը, աւշակը, ծարիրի սնդիկի քանի մը բաղադրութիւնները, վառոդը և ուրիշ շատ նիւթեր, որ ինչուան բնալուծութեան վերանորոգութեան ժամանակ, իրենց գտնողներուն անուններովը կը զրուցուէին : Կոստանդնուպօլիս ալ ինչուան 1453 այսինքն ինչուան տաճէններէն առնուած ատենը՝ շատ յարգի էր ալքիմիան : ԺԴ դարուն խաչակրաց ձեռքով արևեմուտք անցաւ ինչուան մէջ դարուն վերջերը : ԺԲ դարուն սկիզբներն ելաւ Ծահլ բրուսիացին որ կիզման սուտ դրութիւնը սահմանեց, Պոկրհաւ ալ զանիկայ պաշտպանեց . աս կարծեաց հետեւողներուն մէջ երեւելիք են Պէքըն, Ուաքէր, Պոմէ, երկու Ուուէլք, Ֆրէնտ, Լաւպիս, Պիւքէ : Պիւք 1755էն առջի անգամ ցըցուց որ գինիի և կրի եռացման ատեն ելածը օդ չէ այլ կազ : ՈՒէյէր ալ կիզման նոր դրութիւն մը հաստատեց որ Ճշմարիտ դրութեան շատ նման էր, բայց երկայն ատեն անձանօթ մնաց : 1755էն ինչուան 1783 երեւելի եղան աս բնալոյները Ուուլֆ, Փրիսթլի, Պէրկմանն, Լիւյթոն տը Ո՞րվոյ, որուն անունը միշտ պիտի յիշուի բնալուծական անուանակոչութեու քլորով ապականած օդը մաքրելու գիւտովը : Ու երջապէս երեցաւ լավուազիէ, որ 1783էն ստոյգ բնալուծութեան հիմն հաստատեց օդոյ լուծմամբը : Անկէց ետեւ Փուլքրուա, Պէրթուլէ, Ծափթալ, Ուուլէն, Ո՞նժ, Ուէոմիւու, Ծա. Ոսսիւու, Պէրզէլիիւս, Տալթոն, Փըթի, Տիւլոն, Ծէնար, Պէքըրէլ, Ֆարէտէյ, Հ. Տէվի և ուրիշները աս սկզբունքներն միացուցին, և բնալուծական նիւթոց իրենց յատկութեանց վրայ հիմնեալ ստոյգ անուանակոչութեամբը՝ չէ թէ միայն աս գիտու-

թիւնս սորվիլը դիւրացուցին , հապա
նաև դիւրին կերպով նորանոր գիւտեր
հնարելու ալ ասպարէկ մը բացին : Ի՞ն
կէց ինչուան հիմա բնալուծական սկըզ-
բանց մէջ հիմնական նոտարբերութիւն
եղած չէ , բայց նորանոր գիւտերուն ,
արուեստներու կատարելագործութեց
ու քաղաքական պիտոյից դիւրութիւն-
ներուն չափն ու թիւը չկայ , և օրէ օր
ալ չեն պակսիր երեան գալու , որոնց
ամենուն պատճառն ու սկիզբը բնալու-
ծական գիտութիւնն է . որուն վրայ
պարզ ու համառօտ կերպով պիտի խօ-
սինք :

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՍՔ ԲԱՆԱԿԻ :

Ի՞ն մարմիններն որ ամէն ձառագայթ
կ'անդրադարձնեն , գոյներնին ձերմակ
է . իսկ ան մարմիններն որ ամէն ձա-
ռագայթ կ'ընկղմեն , սեւագոյն են . և
ասով դիւրաւ կը հասկցուի թէ մարմին
մը որչափ աւելի ձառագայթ անդրա-
դարձնէ՝ այնչափ աւելի պայծառագոյն
կ'ըլլայ , և որչափ աւելի ձառագայթ
ընկղմէ՝ այնչափ աւելի մթնագոյն կ'ըլ-
լայ . ուստի մթնագոյն մարմին որ տես-
նանք պիտի իմանանք թէ քիչ ձառա-
գայթ կ'անդրադարձնէ , և ձառա-
գայթներուն մեծ մասը կ'ընկղմէ : Կու-
նաթափ մարմիններն ամէն գունաւոր
ձառագայթներէն կ'անդրադարձնեն ,
բայց ոչ բոլորն ալ , և ան պատճառաւ
ձերմակ գունին աւելի կը մօտենան .
բայց որովշետև ան գունաւոր ձառա-
գայթներէն մէկ գունով ձառագայթ-
ները մէկաններէն աւելի կ'անդրադար-
ձնէ , անանկով բոլորովին ձերմակ չըլ-
լար և գոյնը աւելի այն անդրադարձու-
ցած ձառագայթին գունին նման կ'ըլ-
լայ : Աւ աս տեսակ գունաթափ մար-
մինները թէ որ հատուածակողմին գու-
նաւոր շողին մէջը բոնենք , ամէն ձա-
ռագայթ ալ պայծառ կ'անդրադարձն-
նեն . բայց ան գոյնը քան զամէն գոյն

աւելի պայծառ կ'ըլլայ , որուն որ ձա-
ռագայթները աւելի կ'անդրադարձնեն:
Ուստի երբոր տեսնանք թէ գոյն մը ա-
ւելի պայծառ է , պիտի իմանանք որ ան
գոյնին ձառագայթներէն մեծ մասը
կ'անդրադարձնէ . իսկ թէ որ աւելի
մութ է , պիտի ըսենք թէ ուրեմն ան
գոյնին ձառագայթներէն քիչ ձառա-
գայթ միայն կ'անդրադարձնէ :

Որովշետև ձրագին լցուը արեւու լց-
սին պէս մաքուր չէ , անոր համար գոյ-
ները ձրագի լուսով տարբեր կ'երեան .
և մասնաւորապէս շատ անգամ կապոյտ
գոյնը կանանց կ'երենայ . վասն զի ձրա-
գին լցուը դեղնաշորթ ըլլալով դեղին
ձառագայթները աւելի շատ են , և աս
դեղին ձառագայթները կապոյտ ձառա-
գայթներուն հետ խառնուելով , կա-
նանց կ'երեան :

Ի՞նաբանք կ'ըսեն թէ որովշետև
կարմրագոյն ձառագայթները աւելի ու-
ժով են , ան պատճառաւ մշուշի ատեն ,
արեւուն ծագելու ու մտնալու ժամանակ
կարմիր ձառագայթները միայն մթնո-
լորտին թանձրութեանը յաղթելով մեր
ազքը կը հասնին , ու անանկով արեւը
մեղի կարմիր կ'երեայ , իսկ մէկալ ձա-
ռագայթներուն մթնոլորտին խտութիւ-
նը արգելք կ'ըլլայ :

Իսկ մթնոլորտին կապտագոյն երե-
նալուն պատճառն ան է , որ երբոր լց-
ուը հորիզոնին կը հասնի , մթնոլորտին
հանդիպելով շատ ձառագայթները կը
ցրուին , իսկ ընդհակառակն կապտա-
գոյն ձառագայթները այնչափ չեն ցը-
րուիր , այլ ամենայն ուղղութեամբ
կ'անդրադառնան . աս անդրադարձած
շառաւիզներէն ումանք մեր ազքին մէջ
կ'ինկնան , և այն պատճառաւ մթնո-
լորտը կապոյտ կը տեսնանք . որ թէ որ
ամենեւին ձառագայթ չանդրադարձ-
նէր , թէպէտ և լցուը մթնոլորտէն ան-
ցնելով երկիրս կը լուսաւորէր , բայց
մթնոլորտը բոլորովին սե կ'երեար :

Իսկ մարմնոց գոյներնին փոխելուն
պատճառն է՝ որ բնալուծական փոփո-
խութեամբ մը իրենց մասնկանց ներքին
շարքը կը փոխուի և ան փոփոխութեամ-